

## ԲԵՄԲԱՍԱՅՈՒԹԻՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՒՆ

Յ Ե Կ Ե Պ Ե Ց Խ Ո Զ Թ Է Ո Գ Ո Ս Խ Ո Յ Ի 5 Ա Պ Բ Ի Լ Ի 8 Ա Ր Ի Ո Յ Ս

«Յարուն Մովսիսի նստան դպիրքն եւ փարխուցիվ».

Եթէ քարողիչ վարդապետի համար մէկ բնաբան մը կայ սուրբ Աւետարանին մէջ որ մեկնելը եւ անոր վրայ քարող տալը դժուար է, անշուշտ այս բնաբանն է, վասն զի քարողչին բերնէն այս խօսքը լուսելուն պէս՝ բոլոր ժողովրդականաց միտքը բնական կերպով մը իրեն վրայ կերթայ, կամ գէթ ընդհանրապէս ամենայն եկեղեցականաց վրայ կերթայ, ինչու որ խօսքին պարզ իմաստը այս է թէ Մովսէս մարդարէին աթոռին վրայ փարիսեցիներն ու դպիրները նստեր են. ինչ որ ձեզի ըսեն՝ կատարեցէք ու պահեցէք, բայց նոցա գործքին մի հետեւիք, վասն զի իրենց ըսածը իրենք չեն կատարեր, եւ միթէ յիրաւի դժուար բան չէ խղճատանքաւոր քարողչի մը համար՝ այսպիսի բնաբանի վրայ խօսիլ ուզած ատենը չկարմրին ու չտագնապիլը, եթէ չուզէ բնաբանին խօսքերն ու իմաստը ծռել ու խանգարել: — Սակայն ճշմարտութիւնը յաղթող է ամենայնի, եւ ճշմարտութիւն խօսիլը առաջին պարագն է քարողչին ու եկեղեցականին՝ որչափ ալ ծանր լինի իրեն այն ճշմարտութիւնը խոստովանիլ, եւ ուրիշներուն՝ լսել զայն:

Մէկդի դնեմք ուրեմն, քրիստոսասէր ժողովուրդք, այսօրուան օրս, եթէ կարելի է, մեք մէր եկեղեցականութիւնը եւ դուք ձեր աշխարհականութիւնը, եւ տեսնեմք թէ ինչ ըսել կուզէ Տէլն մէր այս խօսքով. «Յաթուրն Մովսիսի նստան դպիրքն եւ փարիսեցիք. զամենայն զոր ինչ ասիցեն ձեզ, արարէք եւ պահեցէք, բայց ըստ գործոցն նոցա մի առնէք, զի ասեն եւ ոչ առնեն»: Տեսնեմք թէ Քրիստոսի Տեառն մերոյ ժամանա-

կին դպիրներուն ու փարիսեցիներուն միայն կյարմարի այդ խօսքը թէ նաեւ մեր օրերուս եկեղեցականներուն, ինչ ազգէ եւ ինչ դաւանանքէ ուզեն՝ թող լինին, ինչ աստիճանէ եւ ինչ հասակէ ուզեն՝ թող լինին:

Եւ նախ ով էր արդեօք Մովսէս որ աթուրեն կըսուի, եւ դպիրքն ու փարիսեցիք այն աթոռին վրայ նստած. Եւ ինչ է արդեօք աթոռ ըսածը:

— Մովսէս այն աստուածախօս մարդարէն է, որ ամբողջ մեծ ազգ մը ազատեց մարմնաւոր եւ հոգեւոր գերութենէ. ամբողջ մէկ ազգ մը լուսաւորեց եւ կրթեց սքանչելի օրէնքներով ու աստուածալաշտութեան հիւճակին կարգերով, եւ աշխարհիս ամենէն գեղեցիկ մէկ երկիրը տարաւ ժառանգեցուց իսրայէլեան ազգին: Այս հոգելից անձը նախատես լինելով իւր ժողովրդեան ապագայ վիճակին՝ ըստ անոր. «Մարդարէ յարուց է ձեզ Տէր Աստուած ձեր իբրեւ զիս, նմալուիջիք: — Ինձմէ ետքը Աստուած ձեզի մէկ ուրիշ մարդարէ մը կհանէ ինձի նման, անոր խօսքերուն պէտք է մտիկ լնէք»: Ինչ գեղեցիկ միսիթարանք էր այս խեղճ իսրայէլացւոց որ կվախնային թէ Մովսիսի վախճանելին ետքը որը ու անտէր պիտի մնան. «Մարդարէ յարուցէ ձեզ Տէր Աստուած ձեր իբրեւ զիս, նմալ լուիջիք»: Բայց որքան ցաւալի է տեսնելն որ մինչեւ ճշմարիտ մարդարէին՝ մանաւանդ թէ ամենայն մարդարէից Տիրոջը աշխարհ գալը՝ գրեթէ մէկն ալ չեղաւ որ յիրաւի նման լինէր ըստ ամենայնի նախամարդարէին Մովսիսի: Յեսու եւ Դատաւորք, Հեղի եւ Սամուէլ, Դա-

ւիթ եւ նաթան, եղիա եւ եղիսէ, եսայի եւ երեմիա, Դանիէլ եւ նեեմի, եղրաս եւ Ռնիա, մեծամեծ առաջնորդներ եւ մարգարէներ էին. բայց չմոռնամք նոցա ժամանակներէն ետքը եկող Աննաներն ու Կայիափաները, եւ ինչպէս որ Տէրն մեր մէկ խօսքով կհամառօտէ, իրեն վայ տուած դպիրներն ու փարիսեցիները: Ասով կիմացուի թէ Մովսիսի աթոռը ըսածն ալ՝ Մովսիսի բանեցուցած առաջնորդական ու եկեղեցական իշխանութիւնն է. եւ յայտնի բան է որ ինչ եւ իցէ եկեղեցական՝ որ Աստուծոյ եւ եկեղեցւոյ օրէնքներն ու պատուիրանքները կքարոզէ ժողովրդոց՝ Մովսիսի աթոռը նստած կհամարուի:

Արդ կըսէ Տէրն մեր՝ թէ իւր օրեւը Մովսիսի աթոռը դպիրներն ու փարիսեցիները նստեր են, ըսել կուզէ թէ եկեղեցական կամ հոգեւոր իշխանութիւնը նոցա ձեռքը անցեր է: Ասով կիմացուի թէ հոգեւոր իշխանութիւն եւ եկեղեցական իշխանաւորք կան ու միշտ պէտք է գտնուին աշխարհիս երեսը՝ աւանդապահք յաւիտենական օրինացն Աստուծոյ, եւ այս եկեղեցական իշխանութիւնը ամէն ժամանակ մովսիսական աթոռ է: Ուր են ուրեմն այն մարգիկն որ, մանաւանդ մեր օրեւս, փոխանակ անոր նայելու թէ որմնք են այն աթոռին վրայ նստողները, այսինքն ժամանակիս եկեղեցականները, յայտնի եւ ծածուկ պատերազմ բացած են ընդդէմ եկեղեցական իշխանութեան եւ ընդդէմ եկեղեցականութեան, եւ ինչպէս կրնայ յարմարիլ անոնց քրիստոնեայ անունը՝ երբոր Քրիստոս պատուով կյիշէ Մովսիսի աթոռը, այսինքն որ եւ իցէ եկեղեցական իշխանութիւն, եւ իրենք այն աթոռը կործանել կուզեն որ եկեղեցականաց շատին անկարգութեանը պատճառաւ եկեղեցականութիւնն ալ վերցուի աշխարհէս: Բայց պէտք է աղէկ գիտնան որ քանի որ մարդս լոկ մարմին չէ, հապա հոգի ալ ու

նի, աշխարհս ալ պէտք է ոչ միայն մարմնաւոր՝ այլ եւ հոգեւոր իշխանութիւն ունենայ որ աստուածային օրէնքները քարոզէ մարդկանց :

Բանը այն չէ, հապա մեծ խնդիրն այս է թէ ինչ մարդիկ պիտի լինին այդ իշխանութիւնը բանեցընողները: — Քրիստոս Տէրն մեր կըսէ թէ « Յաթոռն Մովսիսի նստած դպիրքն եւ փարիսեցիք ». Եւ սոցա ինչ մարդիկ լինելը ինքը կպատմէ՝ յանդիմանելով նոցա կեղծաւորութիւնն ու անզգաւութիւնները, եւ վայ տալով անոնց: Եւ այն սոսկալի յանդիմանութեանց համառօտութիւնը այս է որ դպիրներն ու փարիսեցիները իրենց քարոզած օրէնքները իրենք չեն պահեր. ուստի սաստիկ օրէնքներ՝ խրատներ, հրամաններ կուտային խեղճ ժողովրդեան, բայց թէ այն օրէնքները գիւրութեամբ կատարելուն ճամբանները որոնք են՝ ամեննեւին չէին ցուցըներ. « Կապէք բեռինս ծանունս եւ գժուարակիրս, եւ գնէք իվերայ ուսոց մարդկան, եւ գուք եւ ոչ մատամբ ձերով կամիք շարժել զնոսա »: Արքայութեան ճամբան կդժուարացընէին այս կերպով խեղճ ժողովրդոց առջեւը. իրենք չէին մաներ, ու մտնել ուզողներուն արգելք կընէին: Իրենց բանը գործն էր անդժութիւն, անիրաւութիւն, զրկանք, տներ քանդել, իրենց համար պատիւներ՝ հարատութիւններ փընտռել, եւ գրսէն գարշելի կեղծաւորութեամբ օրինապահ երեւնալ: Ասկից տւելի ինչ գէշ վարք կրնայ ունենալ մէկ եկեղեցական մը որ Քրիստոսի տուած վայերուն արժանի լինի:

Փարիսեցիներն ու դպիրներն այնպէս. արդեօք մեր ատենի եկեղեցականներն ինչպէս են: — Պէտք է անշուշտ ըսեմք նաեւ մէք. « Յաթոռն առաքելոց, հայրապետաց, վարդապետաց, քահանայից նստան . . . եւ պիսկոպոսունք, առաջնորդք, վարդապետք եւ քահանայիք »: Կրնամք արդեօք ըսել խըզմտանքով թէ սոցա մեծ մասը կամ թէ կէս

մասը մէկ մէկ կուսաւորիչ մէկ մէկ Սեղբեստրոս, մէկ մէկ Ռազբերքան, Բարսեղ եւ Գրիգոր աստուածաբան, մէկ մէկ Սահակ ու Մեսրոպ, մէկ մէկ Նարեկացի ու Շնորհալի, մէկ մէկ Դեւոնդ Երէցներ են: Երանի թէ կարենայինք, ու վայի տեղ Երանի տայինք մեղ եւ նոցա. — Քայց աւաղ, արդարութիւնը կատիպէ զմեղ աղաղակելու թէ խիստ հեռու են այժմու քրիստոնէից Եկեղեցաններուն մեծ մասը այն Երանելեաց բռնած ճամբէն, եւ շատ մօտ են դպրաց ու փարիսեցւոց բռնած ճամբուն, թէ որ անոնցմէ ալ առաջ անցած չեն . . .

Եւ յիրաւի. Քանի Եկեղեցական կայ աշխարհիս Երեսն որ այն Երանելեաց աստուածային հոգւովը լցուած լինին, եւ իրենց անձը ժողովրդոց վրայ գնեն անխոնջ աշխատութեամբ, մինչեւ իսպառ համբերութեամբ, անոխակալ սիրով, հեղահոգի խոնարհամտութեամբ, անձնանուէր քարոզութեամբ եւ բարի օրինակ լինելով ամենայն տեսողաց: Մնացածները ոչ ապաքէն լի են Քրիստոսի Տեառն մերոյ ժամանակին դպիրներուն ու փարիսեցիներուն հոգւովը: Բարէ. կարծես թէ յետս ընդդէմ կարդացեր Եմք Եսայի մարդարէին այն խօսքը զոր կըսէ. « Բայց դուք քահանայք Տեառն կոչեսջիք, եւ պաշտօնեայք Աստուծոյ մերոյ անուանեսջիք. զզօրութիւնս ազգաց կերիջիք, եւ մեծութեամբ նոցա սքանչելի լինիջիք »: Մարդարէն իւր ատենի ճշմարիտ քահանաները կըաջալերէր այս խօսքերով ու կհասկըցընէր անոնց թէ ինչ մեծ ու ճշմարիտ փառքի ու պատուոյ մէջ են՝ իվարձ իրենց արժանաւոր պաշտօնին. իսկ մեք ինչպէս պէտք է հասկընամք այս խօսքը մեր ատենի շատ Եկեղեցականաց համար՝ եթէ ոչ այսպէս թէ « Դուք անունով միայն եղած էք քահանայք Եւ պաշտօնեայք Աստուծոյ բարձրելոյ. անոր համար միայն Եկեղեցական եղած էք որ ազգաց եւ ժողովրդոց հարստութիւնը

ծծէք՝ պարապ պարապ կենալով. — « զզօրութիւնս ազգաց կերիջիք », — անոր համար միայն Եկեղեցական եղեր էք որ տէրութեանց տուած մեծութիւններովը, խաչերովը, աստղերովը, միտալներովը, կարմիր կապուտ ժապաւէններովը զարդարուիք, ու մտքերնիդ դնէք որ ո՛րքան ալ տգիտութեամբ, բրտութեամբ, ցոփութեամբ, անիրաւութեամբ, զօշաքալութեամբ, նախանձով եւ հակառակութեամբ, լինիք՝ այն մնուած նշաններով զարմանալի մարդիկ կլինիք. « Եւ մեծութեամբ նոցա սքանչելի լինիջիք »:

Բայց շատ ալ առաջ չերթամ. չմոռնամ որ մեր աշխարհականները արդէն վազուց սկսած են Եկեղեցականաց պակասութիւններուն վրայ նայիլ, ու խոշորացուցով նայիլ, որպէս զի իրենց պակասութիւնները անով մանր ու թեթեւ Երեւնան աչքերուն: Վազուց սկսած են մտածել եւ Երբեմն չափազանց համարձակութեամբ ալ ըսել՝ թէ ահա ամենայն Եկեղեցականք եւս այդպէս են, չայր սուրբ, ինչպէս որ գուն կըսես, եւ ինչպէս որ այսօրուան աւետարանը կսորագրէ այն ժամանակի գպիրներն ու փարիսեցիները: Եւ այդպէս ըսելով՝ Եկեղեցականութեան վրայ կդնեն բոլոր յանցանքը, եւ ոչ թէ անարժան Եկեղեցականաց վրայ. այնպէս որ իրենց համար Եկեղեցական իշխանութիւն, աթոռ Մովսիսի, աթոռ Լուսաւորչի, աթոռ Սահակեանց եւ Ներսիսեանց չկայ եւ պէտք չէ լինի այսուհետեւ, իւր թէ աթոռներունն է յանցանքը, եւ ոչ թէ անոնց վրայ նստողներուն:

Եթէ այնպէս է, ուր թողումք հապաքիստոսի Տեառն մերոյ խօսքին Երկրորդ մասը թէ « Զամենայն զոր ինչ ասիցեն ձեզ՝ արարէք Եւ պաշտօնէք ». այսինքն Մովսիսի աթոռը նստողները, քահանաներն ու Եկեղեցականները, թէպէտեւ գպիրք լինին եւ փարիսեցիք, որովհետեւ Աստուծոյ օրէնքը կըքարողեն ձեզի՝ ձեր պարտքն է մտիկ ընել

անոնց խօսքերուն . վասն զի թէպէտեւ նոցա գործը վատ է , բայց խօսածն ու քարոզածը ուղիղ եւ օգտակար է :

Եւ լըսէ մէկը թէ « Կերեւի որ այն ատենի դպիրներն ու փարիսեցիները մեր ատենի եկեղեցականներէն աւելի գիտուն էին , Աստուծոյ օրէնքները լաւ գիտէին , եւ անոնց զօրութիւնը կհասկընային ու ժողովրդեան կբացարէին , մինչդեռ մեր ատենի եկեղեցականները իրենց կարդացած աւետարանն անգամ չեն հասկընար » : Նախ՝ դուք ալ կը վկայէք որ եթէ կան տգէտ եկեղեցականք , գիտուններն ալ պակաս չեն : Երկրորդ՝ Աստուծոյ օրէնքներն ու աւետարանին գլխաւոր խօսքերը հասկընալու համար ամենեւին հարկաւոր չէ խորունկ գիտութիւններ ունենալ , վասն զի ամէնն ալ բաց ու պարզ բաներ են : Իսկ ձեր ըսածը եթէ պատճառանք (մահանա) չէ , եթէ եկեղեցական իշխանութիւնը պարզապէս արհամարհել չէ , եթէ Աստուծոյ օրէնքները ամենեւին ալ չլսել չէ , հապահնչու համար փոյժ չէք ըներ որ գիտուն եկեղեցականներ ենեն ձեր մէջէն . ինչու համար գոնէ կարողութիւն ունեցողները եկեղեցական դպրատուն շինելու չեն աշխատիր , որպէս զի գիտուն եկեղեցականներ ունենան իրենց համար ու իրենց որդւոցը համար : Էսել է թէ քանի կերթայ շատնալու վրայ է մեր մէջ այն վնասակար աշխարհակործան սկզբունքը թէ քահանայութիւն վարդապետութիւն եպիսկոպոսութիւն եւ ամենայն եկեղեցականութիւն աւելորդ բան է , եւ ժողովուրդը ինքը իրեն պիտի լինի եպիսկոպոս եւ վարդապետ եւ քահանայ , ինչպէս որ ատենով հեթանոսաց մէջ մնացած եւ անկարգութեան մէջ ընկղմած իսրայէլացիները կըսէին , եւ ամէն մարդ սրտին ուզած կուռքը կպաշտէր , ամէն մարդ խելքին փչած օրէնքովը կվարուէր . եղիա մարդարէն ալ տեսնելով իրեն չորս դին եղած անօրէնութիւններն ու ամբարշտութիւնները՝ կաղա-

ղակէր առ Աստուծած . « Աս ինչ օրերու հասանք , Տէր Աստուծած . քու մարգարէներդ թրէ անցուցին , քու սեղաներդ կործանեցին , քու օրէնքներդ ոտքի տակ առին . ես միայն մնացեր եմ , իմ ետեւէս ալ ընկեր են որ մեռցընեն ու ձեռքէս ազատին . « Տէր , զմարդարէս քո կոտորեցին եւ զսեղանս քո կործանեցին . ես միայն մնացեալ եմ , եւ ինդրեն զանձն իմ » :

Բայց այդ ըսողներն ու այդ կերպով մտածողները լսեցին արդեօք թէ ինչ կըսէ իրենց Քրիստոս՝ դպրաց ու փարիսեցւոց վայերը տալէն ետեւ . « Երուսաղէմ Երուսաղէմ , որ կոտորես զմարդարէս , եւ քարկոծառնես զառաքեալսն առ քեզ » . Ո՞վ քրիստոնեայ անուանեալ ժողովուրդներ , որ ձեզի սովորութիւն գարձուցեր էք կոտրել ջարդել զանոնք որ Աստուծոյ պատգամները կըխօսին ձեզի , քարկոծել մեռցընել գործով եւ բանիւ զանոնք որ ես զձեզ խրատելու համար զրկեր եմ ձեզի . « Քանիցս անդամ կամեցայ ժողովել զմանկունս քո՝ զոր օրինակ ժողովէ հաւ զձագս իւր ընդ թեւոք , եւ ոչ կամեցարուք » . Քանի քանի անգամ տեսնելով որ սատանան ուրուրի պէս զձեզյափիշտակելու տանելու ցրուելու ետեւէ է՝ ուղեցի նոցա բերնովն ու խրատներովը ժողովել ու պահպանել զձեզ , ինչպէս որ հաւը իւր ձագերը թեւերուն տակը կժողովէ ու կպահպանէ . Բայց դուք կամք չտուիք : Եթէ այդպէս է , ձեզմէ յոյս չկայ . քարուքանդ ըլլան ձեր քաղաքները , եւ ուրուրը յափշտակէ զձեզ ու ցիր ու ցան ընէ աշխարհիս ամէն կողմերը : « Աչա ժողեալ լիցի ձեզ տուն ձեր աւերակ » : Այն Երուսաղեմի , այն Անի քաղաքին հոյակապ աւերակներուն վրայ արաբացի հովիւներն ու քիւրտ աւաղակները բռւի (պայուղչի) պէս ոռնան այսուշետետ տրտմալի ձայներով , օտարները նային ու շշեն ձեր վրայ՝ ըսելով թէ ինչ աղդ էիք եւ ինչ դարձաք , եւ դուք ձեր Անի քաղա-

քին գերեզմանաքարերն ու եկեղեցիներուն դռները շալկած՝ աշխարհքէ աշխարհք տանիք, որպէս զի քանի որ անոնց գրերը կարդաք՝ մտքերնիդ բերեք թէ ձեր քաշած խեղճութիւններուն գուք եք պատճառ։ Դուք չկրցաք՝ այսինքն չկամեցաք բաժնել եկեղեցականը եկեղեցականութենէն, գուք չկամեցաք հասկընալ թէ կարելի էր ձեր քարոզիչներէն շատերուն վարքին չհետեւիլ, բայց նոցա խօսքերուն մտիկ ընել. գուք չկամեցաք հասկընալ թէ պէտք է ձեր եկեղեցիները շէն պահել՝ որ ազգերնիդ ալ շէն մընայ անոնց հովանաւորութեամբը։ «Ահա թողեալ լիցի ձեզ տուն ձեր աւերակ»։ Եւ ինչ աւերակներ, քրիստոսասէր ժողովուրդ. այնպէս որ խեղճ չայաստանին երկու երեք մայրաքաղաքներուն տեղերն անդամ յայտնի չեն, եւ Անի քաղաքին միայն պալատները, եկեղեցիները, բազիքներն ու վաճառանոցները անոր համար կիսակործան մնացեր են որ ձգեն մեր միտքը որ մեք ալ ատենով մեծ ու փառաւոր ազգ եմք եղեր, ու մեր պակասութիւններովը մեք զմեզ այս խեղճութեան հասուցեր եմք։

Եւ մինչեւ ցերը Տէր. մինչեւ ցերը պի-

տի քշէ այս խեղճութիւնն ու աւերմունքները։ — Մինչեւ որ զգաստանան ազգ եւ ազինք, եւ ճանչնան թէ ինչպէս որ իրենք սոսկ մարմին չեն՝ հապա հոգի ալ ունին, այսպէս եւս ոչ միայն մարմնաւոր իշխանութենէ պիտի կառավարուին, հապա նաև հոգեւոր իշխանութենէ, եւ անոր սովորեցուցած յաւիտենական օրէնքին պիտի հըպատակին. մինչեւ որ գաղրին եկեղեցականի պակասութիւնը եկեղեցականութեան վրայ դնելէն, եւ զգուշանան անարժան եկեղեցականաց միայն վարքին նայելէն։ Նմանապէս մինչեւ որ եկեղեցականները հեռանան գոլրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց ճամբան բռնել՝ այսինքն իրենց փառամոլութենէն, զօշաքաղութենէն, անողորմութենէն, թանձր տգիտութենէն ու տնաւեր զրկողութիւններէն։ Այն ատենը, եւ միայն այն ատենը իրաւունք կունենան առանց երկուզի սպասելու իմ երկրորդ գալստեանս, յուսալով որ համարձակ ըսեն. Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն։ — Նմա փառք եւ գովութիւն ընդ Հօր եւ ընդ Հոգւոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։



## ԼՍԱՐԱՆ ԿԵՆՑԱՂՈԳՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՅ

ԴԱՍ ԺԷ.

Ինչպէս որ ճամբորդ մարդը գեղեցիկ տեղէ մը անցելէն ետքը՝ կդառնայ նորէն դէպի ետեւը կնայի, ու մտքովը աչքին առջեւը բերելով ամէն տեսած զուարձալի բաներն ու զիսէն անցած խրատ առնելու, խելք սովորելու դիպուածները՝ կիխանայ ու կզմայի, եւ առաջ ինչ համ որ առեր էր, նոյնը նորէն կառնու ու կզուարձանայ, — մենք ալ որ անցած տարի այս Լսարանիս դասերովք աչքէ

անցուցինք աշխարհիս ստեղծմանէն մինչեւ Մովսէս մարգարէին վախճանելուն հրաշալի պատմութիւնները, դեռ խօսքերնիս առաջ չտարած մտքերս բերեմք նախ այն պատմութեանց զիսաւոր կտորները, եւ այնպէս իմանամք նորէն այն զուարձութիւնն որ անցած տարի ունեցանք, եւ նորոգեմք մեր սրտին մէջ այն խրատներն որ անցած տարի առինք։

Ինչ հրաշալի պատմութիւն էր աշխարհիս